

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

ԱՍՏՈՒՆՈՅ ՈՐԴԻՆՅՆ ԶԱԽԻՏԵՆԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Ուրբաթ երեկոյին գերեզման գրուած էր Յիսուսի մարմինը: Կիրակի առաւօտ, կանուխէն, աշակերտները յայտարարեցին թէ անկէ դուրս ելած էր Ան, թէ Քրիստոս ողջ երեցեր էր: Ի՞նչպէս բացատրել այս յանկարծական փոփոխութիւնը. ուրբաթէն մինչև կիրակիի այդ միջոցին ի՞նչ էր պատահեր:

Փրօկչին յարութիւնը կը հաստատուի առաքելական քարոզութեամբ ընդհանրապէս (Գործք Գ. 15, Ժ. 10, ԺԿ. 30, Էւն. Հոգիմ. Ա. 4, Գ. 24, Զ. 4, Էն. Ա. Պետր. Ա. 3, 27, Գ. 21, Էւն.), բայց աւելի մանրամասնութեամբ՝ Պողոսի առ Կորնթացիս առաջին թղթոյն մէկ հատուածէն և չորս աւետարաններէն: Այս հինգ վաւերագրութիւնները համաձայն են իրարու հետ պատմելու համար թէ Յիսուս պարտուպառչուած պէս թաղուելէ վերջ՝ վերկենցազեցաւ, թէ իր աշակերտներուն երեւեցաւ նոյն իսկ շատ անգամներ և թէ անոնց տուաւ գերեզմանին վրայ իր յաղթութեանը բացորոշ համոզումը: Այս է ահաւասիկ զլիսաւոր իրողութիւնը, որուն սերտիւ վկայած է քրիստոնէական նախնական ասանդութիւնը. գալով մանրամասնութեանց, այնքան տարամէտ են անոնք և անհամաձայն միմեանց, որ դժուար պիտի ըլլար դանոնք ամէնքը միութեան մը վերածել այստեղ, թէև կարելի է մեծ զիճերով ներկայացնել հետեւեալ չորս յեզուսները:

1. Ըստ Մարկոսի և Մատթէոսի, միաշարժի արշալոյսին, Մարիամ Մագթաղենացի, Մարիամ՝ կին Կղէովոյասի և Սաղովմէ դէպի գերեզման կ'երթան: Մարկոս կ'աւելցնէ թէ այս այցելութեան նպատակն էր խնկել Տէրոջ մարմինը: Փոխանակ այս մանրամասնութեան, Մատթէոս կը պատմէ պահապաններու պարագան, որ իր պատմագրութեան մասնայատուկ է. յետոյ կը նկարագրէ վէմին հրեշտակի մը ձեռքով վեր-

ցուելը երկրաշարժի նմանող սասանութեան մը միջոցին, և ահաբեկումը զինուորներուն, որոնք «եղեն իրրե զմեռեալս»: Այդ վայրկեանին, միշտ ըստ նոյն հեղինակին, այրը արդէն պարապ է, ինչ որ հրեշտակը հաստատել կուտայ կիներուն, խորհուրդ տալով իրենց՝ երթալ Գալիլիա, ուր պիտի տեսնեն Տէրը: Քիչ վերջը, սակայն, կանխելով նախորոշուած այս ժամագրութիւնը, Յիսուս յանկարծ կը պատահի իր այս հաւատարիմ և բարեպաշտուհի սիրելիներուն, ու միևնոյն պատուէրը կուտայ անոնց:

Գալով Մարկոսի պատմածին, անկաարեւ արդէն ծագած եւ վէմը թաւալեցուած կը ներկայացնէ այն պահուն երբ Մարիամ և իր ընկերուհիները գերեզման կը հասնին, բայց «երիտասարդ մի, զի նստէր ընդ աջմէ կողմանէ՝ զգեցեալ պատմուածան սպիտակօ, անոնց կը բացատրէ իրաց վիճակը, ըսելով իրենց որ Երուսաղէմի հիւսիսակողմը երթան: Հանդիպումը արգարե տեղի ունեցաւ, ըստ վկայութեան Մատթէոսի, Գալիլիա բարձրավայրին վերայ, ուր Յիսուս իր աշակերտներուն հրամայեց Աւետարանը քարոզել բոլոր ժողովուրդներուն:

Եթէ ուրեմն մէկ կողմ դնենք երկրորդ համատեսական պատմուածքին եղբակցութիւնը (Մարկ. ԺԶ. 9-20), որ արդէն անհարազատ կը նկատուի և չկայ ձեռագիրներէն շատին մէջ, այս երկու վաւերագիրները կը պարունակեն Տէրոջ յարութեան պատմութեան այլամերժօրէն գալիլիական յեզուածքը: Խնդիր չի կրնոր ըլլալ բուն հրէաստանեան երեւումներու մասին, վասնզի Քրիստոս սուրբ քաղաքին մօտերը կ'երևի կիներուն, դանոնք այլուր զրկելու համար միայն (Մատթ. ԻԸ. 9-10):

2. Ղուկաս, ընդհակառակն, բոլորովին ուրիշ աւանդութեան մը համեմատ, Երուսաղէմի և մայրաքաղաքին անմիջական շրջակայքին մասին կը խօսի (ԻԿ. 1-53): Գալիլիայէն Յիսուսի հետ եկող կիները (ԻԿ. 55, ԻԿ. 10), մանաւանդ Մարիամ Մագթաղենացի, Մարիամ Կղէովոյասի և Յովհաննա (հմտ. Ը. 3), առաւօտուն կանուխ գերեզման կ'երթան Տէրոջ մարմինը խնկելու համար. բայց անոնք վէմը թաւալեցուած կը գտնեն, և երկու

հրեշտակներ, որոնք անոնց կ'իմացնեն իրենց Վարդապետին յարութիւնը: Ուրախութեամբ լեցուած, անոնք իսկոյն առաքեալներուն կը տանին լուրը: Այս վերջինները, գրեթէ ամէնքն ալ, երազանք և շաղիադիտութիւն կը նկատեն ըսուածները: Պետրոս, սահայն, գերեզման վազելով՝ աչքովը կը տեսնէ դատարկ այրը, ու ետ կը դառնայ գարմանքի մէջ (համար 11, 22, 34): Միևնոյն կիրակին, իրիկուան գէմ, տեղի կ'ունենայ Յիսուսի հանդիպումը էմմաուսի երկու աշակերտներուն (հ. 13-35), յետոյ Տէրոջ երեւումը տասնութէկին և անոնց տուած պատուէրները (33, 36-49), որուն վրայ հեղինակը իր պատմողութիւնը կը վերջացնէ համբարձման համոտոտ նկարագրութեամբը (հ. 50-53): Յարութեան և անոր յաջորդող երկու գէպքերու այս պատմուածքը, հակադրութեամբ Մատթէոսեանին, կը ներկայացնէ ուրեմն այլամերժօրէն հրէաստանեան ասանդութիւնը:

3. Չորրորդ Աւետարանը, իրարու հետ կը հիւսէ երկու նախընթաց յեղուածքները (Ի-ԻԱ.): Ըստ այս վաւերագրին, Մարիամ Մագթաղինացի առաօտուն գերեզման կ'երթայ — մութ էր տակաւին — և կը նշմարէ որ վերցուած է քարը: Փութով կը վազէ այդ մասին տեղեկութիւն տալ Սիմոն Պետրոսի և ուրիշ աշակերտի մը, զոր յանուանէ չի յիշեր Աւետարանը, բայց որ, զիտենք արդէն, ինք Աւետարանին հեղինակն է նոյն խօսի: Պետրոս և Յովհաննէս իրենք ևս կը փութան, և այրը պարտպ կը գանեն, բայց առանց կողոպտումի որ եւ է հետքի (Ի. 6-7): Մինչդեռ անոնք ետ կը գառնան (հ. 10), Մարիամ, որ գերեզմանին քով էր մնացեր, կը նշմարէ երկու հըրեշտակներ, յետոյ Քրիստոսն ինքնին, առ որ կը խոյանայ, շօշափելու համար զայն, որ սահայն քաղցրօրէն կը մերժէ անոր մեծարանքը, հասկնելով թէ իր երբեմնի ճանչցած երկրաւոր բարեկամը չէ այլևս ինքը (հ. 11-18): Նոյն օրուան իրիկունը, բոլոր աշակերտները, բացի Թովմասէն, երբ փակուած տեղ մը հաւաքուած էին, Յիսուս յանկարծ կ'երևի անոնց մէջ, երկիցս ըսելով. «Ողջոյն ընդ ձեզ» (հ. 19-24): Ութ օրեր հետքը, նորէն կ'երևի տասնութէկին, և, զէպի Թովմաս յառաջանալով,

և այս աշակերտին բերնէն կը խլէ հրճուած ից հաւաստիքի սա ճիշը. «Աստուած իմ և Տէր իմ» (հ. 24-29):

Այսպէս եղան, ըստ Յովհաննէսեան վաւերագրի, հրէաստանեան երեք երեւումները, որոնց շարունակութեանը կը տանի գործին յաւելուածն ընթերցողը ի Կալիլիա, պատմութեամբը հրաշալի ձկնորսութեան (ԻԱ. 1-14), Պետրոսի վերականգնումին (հ. 15-19) և Յովհաննէս կեանքին մասին Յիսուսի դուշախօսութեան (հ. 20-23): Այս պատմութիւնը կերպով մը բացատրութիւնն է ուրեմն միւս երկուքին, քանի որ Յարուցեալին երեւումները կը զնէ նախ երուսաղէմի և յետոյ Կալիլիոյ մէջ:

4. Կալով Պօղոս Առաքեալին, առանց մասնաւոր տեղ մը յիշատակելու, անիկա կը թուէ Յիսուսի վեց երեւումներն իր աշակերտներուն (Ա. Կորն. ԺԸ. 3-8): Առաջինը՝ Պետրոսի, երկրորդը՝ տասներկուքին, երրորդը՝ աւելի քան հինգ հարիւր եզրայրներու միանգամայն, չորրորդը՝ Յակովբոսի, հինգերորդը՝ նորէն տասներկուքին, վեցերորդը, վերջապէս, իրեն՝ Պօղոսի, որ մինչեւ այն տառն հալածող էր Եկեղեցիին (հմտ. Կաղ. Ա. 13-16²):

Այսպէս ըլլալով վաւերագրերուն վիճակը, պէտք է հրամարիլ, կը կարծենք, այս չորս դուգահեռական յեղուածքները իրենց մանրամասնութիւններով հանդերձ իրարու հետ համաձայնեցնելու գիտաւորութենէ: Շատ տարամիտութիւններ կան, որոնցմէ կարելի չէ խոսուսփիլ. այսպէս՝ Մարիամ Մագթաղինացիին ընթացքը առաջին և չորրորդ աւետարաններուն համեմատ, — ինչ որ, սահայն, մեծ շահեկանութիւն մըն ալ ունի պատմուածքին ամբողջութեան մէջ: Ստոյգ է թէ Ղուկասու և Մատթէոսի հակադրութիւնը աւելի ծանր նկարագիր մ'ունի: Այս հեղինակներէն մին առաքեալները մէկէն կը փոխադրէ Կալիլիա, ուր Յիսուս զանոնք կը տեսնէ իր յարութենէն հետքը առաջին անգամ. զոնէ այս է սպաւորութիւնը զոր համատեսական պատմագրութեան մասին որ եւ է կանխակալ մտածումէ զերծ ամէն ընթերցող պիտի ունենայ (Մատթ. ԻԸ. 10, 16, 17): Ղուկաս, ընդհակառակն, Երուսաղէմի մէջ կը զնէ այս հանդիպումը, Զատիկի կիրակին, երբ Յիսուս կը պատուիրէ

իր աշակերտներուն՝ Երուսաղէմ մնալ, մինչև որ ընդունին Ս. Հոգին (ԻԴ. 1, 13, 33, 36, 48, 49. Գործք Ա. 4): Ոչ միայն կ'անգիտանայ զայլիլիական ժամադրութիւնը, այլ կարծես իր պատմադրութիւնէն բացորոշապէս դուրս կը թողու զայն, ինչպէս հրէաստանական երևումները դուրս են թողուած առաջին Աւետարանէն. երկու հակադիր իմացումներ են անոնք, երկուսն էլ թիւն մը՝ որ անլուծանելի կը մնայ աւետարաններուն մէջ (*):

Բայց եթէ վաւերագիրները անհամաձայն են մէկէ աւելի կէտերու մասին, ատոր համար պէտք է միթէ մերժել անոնց տեղեկագրած զէպքը: Այս կերպով պիտի կարենայինք կասկածելի դարձնել ամենաստոյգ իրողութիւններ: Զարմանալու ինչ կայ, երբ մէն մի Աւետարանիչ իր գրեցածը միայն պատմած առն, զուգրնթաց միւս տղիւրներուն հայթայթած մանրամասնութիւններուն անգէտ լինելուն համար՝ անոնց տեղ չի թողուր իր ներկայացուցած յեղուածքին մէջ: Քննադատին գործը պիտի ըլլայ նկատի առնել բուն գրուածքներուն այս վիճակը և իր կարելին ընել ասոնցմէ դուրս բերելու համար կեդրոնական եղելութիւնը, որուն վկայելու համար համաձայն են սակայն ամէնքը:

Սրդ, ըստ չորս հեղինակներուն, Յիսուսի յարութեան ամենէն առաջին վկան եղաւ Մարիամ Մագթաղենացի (Յովհ. Ի. 1. 16): Թերևս ուրիշ կիներ, որոնք իրեն հետ ելած էին քաղաքէն, ևս մնացած էին ճամբան, և անոնք ալ քիչ ետքը տեսան Տէրը այնպիսի պարագաներու մէջ՝ զորս մենք չենք գիտեր, վաւերագիրները այս մասին միարան լուծում մը տուած չըլլալով: Մագթաղենացիէն ետքը, Պետրոս է որ բոխտաւոր եղաւ Տէրոջը մէկ երև-

ումովը (Ա. Կորն. ԺԵ. 5, Դուկ. ԻԴ. 34). Երբ և ո՞ր. չենք գիտեր: Յետոյ կուգան էմմաուսի երկու աշակերտները (Դուկ. ԻԴ. 13-32). յետոյ, իրիկուան դէմ, տասնըմէկը՝ առանց Թովմասի (Դուկ. ԻԴ. 33, 36-48, Յովհ. Ի. 19-23), և ութ օր աւելի ետքը, նոյնպէս Երուսաղէմի մէջ, տասնըմէկը՝ Թովմասի հետ (Յովհ. Ի. 26-29, Ա. Կորն. ԺԵ. 5):

Յետոյ աշակերտները Գալիլիա կը դառնան, հաւանաբար իրենց Վարդապետին հրամանին վրայ (Մատթ. ԻԸ. 10), որ սակոյն անոնց կը յանձնարարէ աստուածայնական իշխանութեան ոստանը դառնալ, հոն ընդունելու համար Ս. Հոգին (Դուկ. ԻԴ. 48): Ինչ ալ ըսուի, այս զանազան տեղափոխումները կը բացատրուին: Յարութիւնը Համբարձումէն բաժնող խորհրդաբար ժամանակամիջոցին, Փրկչին բացորոշ նպատակը եղած ըլլալով համոզել իրենները իր վերկենցադումի իրականութեան մասին, կարևոր կը նկատէ երեւի անոնց՝ իր գործունէութեան երկու կեդրոններուն մէջ ևս: Ուստի անոնց կ'երևի նախ Հրէաստանի մէջ, վասնզի Ս. Քաղաքը եղած ըլլալով թատրը, հոն պէտք է ըլլար աշակերտներուն և յարուցեալ Քրիստոսին առաջին ժամադրավայրը, և, ինչպէս պատշաճ ալ էր, յիսուն օր վերջը, Սուրբ Հոգիին հեղումը տեղի ունենար Եկեղեցոյ վառարան և Քրիստոնէութեան քաղաքամայր ըլլալու սահմանուած այս ոստանին մէջ:

Միւս կողմանէ զժուար էր որ բոլոր աշակերտները կարենային Երուսաղէմի մէջ հաւաքուիլ աղատօրէն: Ո՞չ ապաքէն անոնք, իրիւ ահաբեկ ակնատեսներ, ներկայ էին գտնուած իրենց Վարդապետին վրայ խուժած ասելութեան և կիրքերու ահաբար պայթումին: Ո՞չ ապաքէն գերագոյն ատեանին որոշումովը բանադրուած և օրէնքէ դուրս էին նկատուած իրենք (հմմա. Յովհ. Թ. 22): Կը հասկցուի ուրեմն թէ ինչու համար Հրէաստանի մէջ Յիսուս անոնցմէ այնինչին կամ առ առաւելն տասնըմէկին կ'երևի, այն ալ փակուած տեղերու մէջ, յատկապէս զգուշանալով շքեղանքէ և ամբօսային աղմուկէն: Բայց այս սահմանափակ երևումներէն զատ ուրիշ բանի ալ պէտք կար տակաւին. վա-

(*) Անվաւեր Աւետարաններէ ոմանք ևս միջին դարու հեղինակներ կը մատնանշեն թէ Գալիլիա ըսելով հոս պիտի հասկցուի ոչ թէ Պաղեստինի հիւսիսային երկրամասը, այլ Երուսաղէմի հարաւարեմտեան այն բարձունքը, որ այդպէս կը կոչուէր, իրիւ Ս. Քաղաքին մէկ արուարձանը, ուր կը բնակէին զայլիլիական գաւառացիները: Տեղական աւանդութիւն մը մինչև ցայսօր Երուսաղէմի մտակալաբը կը ցուցնէ այդ անունով օրբովայր մը, ուր Յոյները վանք մը ունին, աւետարանական այդ յիշատակին նուիրուած:

սրնդի տաքեալներէն և շրէաստանի մէջ իրեն հետեւող քանի մը կիներէն զատ, Տէրը դեռ ունէր Գալիլիացի աշակերտներ: Անոնցմէ շատերը թերևս այս Զատիկի տօնին ալ չէին զացած. եթէ հոն եղած իսկ ըլլային, աստուածպետական քաղաքին մէջ շուտով կրնային ենթարկուիլ ցրուովի վրտանդին: Յիսուս սակայն պէտք էր անոնց ալ ազատցուցէր թէ ինքը յարութիւն ատած էր. և ինք արդարև կ'ուզէր ցուցնել ատիկա անոնց երկնքի կամարին տակ, հանդիսաւոր հաւաքումի մը միջոցին: Այս կը թուի եղած ըլլալ նպատակը Գրիստոսի երեւումին՝ հինգ հարիւր եղբայրներու (Ա. կորն. ԺԷ. 6). հաւաքում՝ զոր հաւանաբար պէտք է նոյնացնել Մատթէոսի յիշատակած լերան վրայի ժամողբութեան հետ: Գալիլիոյ մէջ է որ կը տրուին զարձեւալ հրաշայլ ձկնորսութեան և Պետրոսի վերականգնումին տեսարանները (Յովհ. ԻԱ.): որմէ վերջ աշակերտները կը վերադառնան շրէաստան, ուր սակայն համբարձումը քիչ ետքը զանոնք ընդմիջաւ պիտի բաժնէր իրենց Վարդապետէն:

Այսպէս սահնցան անցան անմտանալի այն քառասուն օրերուն պատահարները, զորս արագօրէն ամփոփեցինք այստեղ (Գործք. Ա. 3): Եթէ մանրամասնութիւնները երբեմն երբեմն ծածանուտ ձև մը կը ցուցնեն, մեծ գիծերը սակայն կը մնան անշարժ. անկապակից տարբերուն գալով, պատմուածքներու այդ գանազանութիւնը պէտք չէ զորմանք պատճառէ: Երեւկայեցէք զանոնք գրողներուն կամ թելադրողներուն մտքի վիճակը. յիշեցէք թէ աւետարանական իրողութեանց այս վրաները, իրենց հաւատքին այդ ճշմարտութիւն միջոցին, ինչ ուժգին թափով ծայրայեղ տկարութեանց անցան յորդազեղ հրճուանքի խոյանքներու, ենթարկուելով արտակարգօրէն բուռն զգացումներու, որոնց այնքան արագ իրարու յաջորդութիւնը պէտք է ընդունիլ թէ չէր կրնար բնաւ նպաստաւոր ըլլալ յուշաբերումի զգաստ և ճշգրիտ աշխատանքին: Ինչ որ անկէ իրենց մնաց, իրենց յարուցեալ Վարդապետը տեսած ըլլալու ստուգութիւնը եղաւ. խորունկ և անայլայլ համոզում՝ որ կ'արտայայտուի յաղթանակի ճիշի մը պէս զըւարթ և հզօր իրենց խօսքերուն մէջ: Աս-

կէ զատ եթէ ինչ ինչ գիծեր մոռցուած կամ ձեւափոխուած ըլլան, պէտք չէ բնաւ զորմանալ. հակառակ երեոյթը, եթէ եղած ըլլար երբեք, պիտի տարօրինակ թուէր և աւետարանական պատմագրութիւնը անվարկելու բնոյթը պիտի ունենար նոյն իսկ, պատմուածքներուն մասին նախամտածուած համաձայնութեան կասկածը ներշնչելով:

Եւ սակայն բաւական չէ աստուածաշնչական գրուածքները դասաւորել Տրայն. պէտք է փնտուել և իմանալ թէ ինչ բանի մէջ կը կայանայ յարութիւնը, ինչ որ կը փափաքինք ընել հոս, քննութեան ենթարկելով վերեւ յիշուած վկայութիւնը: Ընդհանր առարկայ իրողութիւնը, ըստած է յաճախ, կեդրոնական կարեւորութիւն ունի Աւետարանին համար. կերպով մը աւնով է որ կը շնորհի կամ կը փլչի ամէն բան. ուստի հասկնալի են ճիղերը, զորս ըրած են առանց հրաշքի բացատրելու համար զայն: Արդէն ԺԷ. զարուս, շատուածք Wolfenbüttesի հեղինակը այս նպատակաւ գիմած էր խարէութեան վարկածին, ըսելով թէ աշակերտները գերեզմանէն վերցուցած էին Յիսուսի մարմինը, անոր յարութեան գրոյցը աւելի դիւրութեամբ տարածայնելու համար: Իայց ամենէն հեղինակաւոր քննադատները, ինչ ձգտումի ալ պատկանին, համաձայն են այժմ ընդունելու համար միայն թէ հաւատքը չի կըրնար անպարկեշտութեան պտուղն ըլլալ: «Այն ատեն, կը յայտարարէ Աղբաուս, կրօնքը անձնական շահախնդրութեան ձևնամ կեղծիք մը միայն պիտի եղած ըլլար . . . Արդ, այս տեսակէտը ա՛լ այնքան անընդունելի զարձած մտածում մըն է, որ պարզապէս ծիծաղելի պիտի ըլլար անոր պաշտպանութիւնը»:

Նոյն ժամանակէն ուրիշ սևութիւն մը — ա՛ն ալ անվարկուած այսօր, թէև ումանք վերջերս կարծես նորէն ուզած են մօտենալ անոր — կ'ենթադրէ բնական վերկենցազում մը: Արդարացնելու համար այս գրութիւնը, նկատելի կուտան թէ Յիսուս շատ կարճ ատեն մը մնաց խաչին վրայ. ա՛յնքան արագ եղաւ այս մահը, որ այս յանկարծահաս վախճանը, ինչպէս կը մատնանշեն աւետարանական պատմուածքները Պրիզատոսի զորմանքը գրողուց (Մարկ-

ժե. 44): Այս առթիւ կը յիշեն օրինակներ խաչուածներու, որոնք յետոյ նորէն ողջացած են բժշկական պատշաճ դարմանումի շնորհիւ. Յիսուսի պարագային մէջ, կ'ըսեն, գերեզմանին թարմութիւնը և խնկեղէններուն անուշահոտութիւնը — առանց գերբնական տարրերու օղղկեցութեան — նմանօրինակ արդիւնք մը ունեցան:

Եւ սակայն այս վարկածն ալ ինկած է Սղրաուսի անողոք քննադատութեան հարուածներուն ներքեւ: Այս հեղինակը ցոյց տուած է առանց դժուարութեան որ, եթէ Յիսուս քիչ ժամանակի մէջ մեռաւ, ատիկա իր փափուկ կազմուածքը միայն կը ցուցնէ: Եթէ զայն գերեզմանէն հանած ըլլային այնպէս ինչպէս աւետարանները կը նկարագրեն, իր ասողութիւնը երբեք պիտի չօգտուէր այսպիսի վիճակէ մը: Իր վէրքերը, որոնք այնքան ուշադիր հոգածութեան պէտք ունէին, անխնամ մնալով՝ աւելի պիտի ծանրանային և լուրջ վտանգներու տանէին: Եւ յետոյ, գերեզմանէն ելլելէն ետքը ո՞ւր պիտի երթար Յիսուս, և ի՞նչպէս, այդօրինակ դժուար պայմաններու մէջ, իր աշակերտները պիտի տարուէին հաւատալու իրեն: «Իր գերեզմանէն դուրս քաշկոտուող, բժշկական դարմանի և մեծ խնամքներու կարօտ, և, ի վերջոյ, հակառակ այդ ամենուն, իր ցաւերէն զգեստուած կիսամեռ մը պիտի կարենա՞ր կեանքի իշխանի և գերեզմանի յաղթականի տպաւորութիւնը թողուլ ամենուն վրայ»: Պէտք է աւելցնել նաև, միշտ ըստ նոյն աստուածաբանին, «հատուածադաւան»ին բացատրութիւնը որչափ քիչ փիլիսոփայական է՝ Քրիստոսէութիւնը անաւագելու համար, Պատուոսեան վարկածը ևս հակառակ է պատմական մեթոտի, անոր համար որ կը բռնազբօսէ աւետարանները, որոնք յարութեան մասին պարունակած իրենց պատմուածքներուն մէջ — զորս իրենք՝ այդ հեղինակներն իսկ՝ իրրեւ արժանահաւատ կ'ընդունին — յայտնապէս կը խօսին ոչ թէ բնական զիպուածի մը, այլ հրաշքի մը մասին:

Ի՞նչ զննել ուրեմն այս դրութիւններուն տեղը: Իր առաջին կեանքի Յիսուսին մէջ, այս աշխատութեան սկզբունքին հե-

տեականօրէն, Սղրաուս կը զիմէ իր զիցազրոյցի կամ հրաշալէպի (mythe) վարդապետութեան, զոր կ'ընդլայնէ հետեւեալ կերպով պատճառաբանելով զայն: Եթէ աշակերտները, կ'ըսէ անիկա, Յիսուսի կը հաւատային իրրեւ Մեսիայի, անոր անշուշտ կը վերապրէին անմահութիւն. ուստի և անոնք պէտք չէ որ կարողացած ըլլան համոզուիլ այն աղէտքին ուր խրեք էր անոր գործունէութիւնը: Այս այսպէս ըլլալով, իրրեւ համոզուած իսրայէլացիներ, անոնք զիմած են, լուսարանուկու համար, Հին կտակարանին. արդ, այդ նուիրական մատեանին մէջ անոնք զիրութեամբ հասկըցան իմաստը այն հատուածներուն, որոնք Քրիստոսի նուաստացումը նկարագրելէ վերջ՝ կ'աւետէին այդ կործանումներուն յաջորդող փառքով բարձրացում մը (Սղմ. ԺԶ. 10, ԻԲ. 23-32, Ես. ԾԳ. 10-12, Լւն. հմմտ. Դուկ. ԻԳ. 27, Գործք Բ. 25-28, և այլն). առկէ ծագում առին Յիսուսի յարութեան աւետարանական օւանդութիւնները, որոնք ինքնին և առանց ճիշդի կազմուեցան հրաշալիպային ճանապարհով:

Հրաշալիպականութիւնը (mythisme), սակայն, քիչ վերջը ջախջախուեցաւ թիւ պինկէնի դպրոցէն, որուն պետը, վիճելի կէտին վրայ արձակեց լոյսը այնպիսի նշանաւոր դադափարի մը, որ վերանորոգեց հարցին ուսումնասիրութիւնը: Էսկանը, կ'ըսէ Պաուէր, Յիսուսի յարութիւն առած ըլլալը կամ չըլլալը չէ. ինչ որ մեղի համար միակ կարեւորն է՝ այն է թէ աշակերտները հաւատացած են անոր վերակենցաղումին. ուրիշ բառերով՝ «Եկեղեցոյ զոյութիւնը ըմբռնելու համար անհրաժեշտ է ոչ այնքան թերեւս նոյն ինքն յարութեան, որքան յարութեան հաւատքին նախաւոր ենթադրութիւնը»: Սղրաուսի և Ռընանի չարակեցաւ արթնամտութիւնը թափանցելու ուշազբաւօրէն ճիշտ այս նկատողութեան. «Առաքեալներուն պատմութեան մասին խօսած աստեանիտ է որ, կը գրէ զոր օրինակ Փրանսացի հեղինակը, պատեհութիւն պիտի ունենանք հետազօտելու յարութեան վերաբերեալ առասպելներուն ծագումը: Յիսուսի կեանքը, պատմիչին համար, յետին շունչով մը կը վերջանայ . . . Ըսենք սակայն թէ Մարիամ

Մագթադեհնացիին հզօր երեւակայութիւնը կորեւորագոյն դերը կատարեց այս գորագային մէջ: Աստուածահրաշ զօրութիւն սիրոյ, նախարակա՞ն պահեր, ուր բանդագուշուած կնոջ մը մտարորք վիճակը յարուցեալ Աստուած մը կուտայ աշխարհիս:

Եթէ քննադատը, այս հետաքրքրաշարժ հատուածին մէջ, կ'օգէ ըսել թէ հիւանդ ուղիղ մըն է որ դարբնեց Յիսուսի յարութեան պատմութիւնը, որովհետեւ այդ պատգամէն է սակայն սր դուրս եկած է պատմական Գրիստոնէութիւնը, ասոկէ այն պիտի հետեցուէր ուրիմն թէ ցնորամիտ մը եղած է Եկեղեցիին հիմնադիրը. ենթադրութիւն՝ զորինքզինքը յարգող զիտութիւնը պիտի չըկարենար ընդունիլ: Ուստի, Ռընան, այս թուացիկ խօսքը նետելով, աւելի կ'օգէ սուսպելլին իրրեւ արարչագործ պատճառցուցնել սիրոյ աստուածային զօրութիւնը, այս է առաջին ծիրը տեսիլներու տեսութեան, զոր ինք Սղրաուս այնքան զօրաւոր կերպով և լայնօրէն ընդլայնած է, անոր ամենէն ականաւոր ներկայացուցիչը նկատուելու աստիճան:

Սկզբունքը, զոր ինք կը շահագործէ հետեւողութեամբ Պաուլէրի, այն է թէ՛ խընդիրը ոչ թէ յարութեան իրողութիւնը այլ աշակերտներու հաւատքին ծագումը բացատրելուն վրայ է: Այս նպատակաւ, անիկա կը ջանայ ապացուցել նախ, Դուկասու և Յովհաննու պատմածները մէկ կողմ դնելով, թէ Զատիկէն անմիջապէս ետքը, Տէրօջը սպանիչներէն խոյս տալու համար, տասնըմէկերը Գալիլիա փախան: Յիսուսի հետ իրենց այնքան յաճախ ժուռ եկած դաշտերուն տեսքը, արիւնոտ այն տեսարաններէն յետոյ՝ որոնց մէջէն անցիր էին դեռ նոր, անոնց մէջ կ'արթնցնէին տպաւորութիւններ՝ որոնց աէր չէին կրնար ըլլալ: Իրենց անցեալի Փրկիչին պատկերը աչքերնուն առջև կը ծածանէր անդադար: Արդ, մարդիկ սիրով կը հաւատան իրենց տենչացածին: Զկարենալով հաշտուիլ այն գաղափարին հետ թէ Յիսուս կրնայ անհետացած ըլլալ իրենց կեանքէն, այնքան զօրովանքով փայփայուած այս տեսիլները ի վերջոյ գոյացական իրականութիւններ թուեցան իրենց: Հոգեբանական երևոյթ մըն է ասիկա, զիտել կուտայ նոյն հեղի-

նակը, որ կը գտնուի ամէն ժամանակներու կրօնական մտեռանդութեանց մէջ: Մարդ կ'երեւակայէ աչքին առջև տեսնել կարգ մը մեռած անձեր, զորս կը սիրէ և որոնց անդարձ մեկնումին չի կրնար հանդուրժել: Գրիստոնէութիւնը այս ջղային խանգարումին համար պատճառներ կը ցուցնէ նոյն իսկ, որոնք յաճախ նկարագրուած են. արտարանական բացորոշ չփոթութիւն մըն է ան, աշակերտներու դրութեան համար ա՛յնքան բնական, որ աւելի հակառակը պիտի ըլլար դարմանալի: Այս ուժգին ըղձանքին ճշուումին տակ էր որ կարծեցին տեսնել զՅիսուս. զայս տեսան, ու գոչեցին. «Յարեա՛ւ»: — Այսպէս կազմուեցաւ, կ'ըսէ Սղրաուս, «ջղային խախտած զործարանաւորութեանց» բնական հակադրեցութեամբ, առաքեալներուն հաւատքը, որ ընդհուպ հաւատքը եղաւ նաև Եկեղեցիին:

(Մնացեալն յաջորդիւ)

Ժ. Պ.

ԿՐՕՆՔԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Զ. ԿՐՕՆՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Այս յօդուածաշարքի առաջինին մէջ կ'ըսէինք՝ թէ կրօնքին սահմանումը տալ կարենայու համար անհրաժեշտ է բուն կրօնական կալուածին և անոր յարակից զիտութիւններու լոյսին տակ քննել իրերն ու իրողութիւնները: Այսօր, այդ ուղղութեամբ եղած ըստ բաւականի պըրպտումներէ ետք, դարձեալ չենք կարծեր որ կարող ըլլանք իր լրութեան մէջ սահմանել ընկերային այն իրողութիւնը, որ ընթացք տուած է մարդոց քայլերուն, գտնոնք զինամ է իրարու ընդդէմ, ու յարգանքով լեցուցած մէկդմէկու հանդէպ, որ ամենէն ստորին և ամենէն ազնիւ զգացումներու ընդունարան է դարձուցիր զանոնք, իր իսկ սիրոյն մղած է զանոնք իրենց նմանները փողոտելու և ճենճերելու, ազգեր է բաժնած, պետութիւններ է քայքայած ու նորիր յարուցած անոնց աւերակներուն վրայ: Աշխարհի իրողարձու-